

## ՔՐՈՒՆԻԿ

**ԱԱՅՑԲԸ** ՔՌՈՒՆԻԿԱԹՈՒԱՐԻՆ ՄԼԴ. — Այս աստի հոգիւր քանի հոգի ներկայացած է ին Փարփղի Գոնոսիրաթուարին (երաժշտութեան և զերաանական արտեսափ վարժարանին) ընդունելութեան քննութիւնն անցնուրու, ինը հոգի միան ընդունուած են, և այդ իննէն երկու բարեւ հայ են, պահ կիւլէնիկան ողբիրութեան համար, և Մաքսուտեան՝ կատակերպութեան համար, և Ամասուտեան՝ կատակերպութեան համար, և Երեւելուն եկած պատանի ներ որոնք քրանակերն լցուած արտասանութեան և, և Քրանական թատրոնի հրայակերաներու արտայայտութեան մէջ կը մըցին Ֆրանասացիներու հու և կը յաջողուն, ասի եւ զարան երեւոյթ մէն է, Երեւոյթ մը որ անդամ մը ես ի ապացուցանէ թէ առէնքիւն ծշմարտութիւնն ուղազապանած կ'ըլլանք հայ զելոն քաղաքակրթական ծիրգերը վասարանելով :

Հ . Յ . ԽԱՎԱՐԵՑԵՆՅ. — Յաւոյ կ'իմաս նաքր Հ . Խավարեցնից մաք : Սանց վարչելու խորո ճամարա մը—որուն արտանիք էր սական, — Հ . Խավարեցն եղած է մին այն Միթթարեանսերէն որոնք ամսնակենսական ծառայութիւն մը մասուցած են հայ ազգին՝ անոր անցելով ճանչնելով Եւրոպի ազգին : Հ . Խավարեցնից հրատարական է, ամենաճօրի արդագրութեամբ . Քրանակերն պատկերազրկ չափ գոտուութիւն մը, անզիւրելու լցուով Հայաստանի գրական պատութիւն մը, : Քա զարգական պատութիւն մը և եկեղեցական պատութիւն մը . բաց ի այդ գործերէն վերջու հրատարակեց Անձնաքանիւր անզիւրէն թարգմանութիւն մը, և, ամոնիպիր անզիւրացիւր, կը գրէ «Բաղմակիւր», այդ թարգմանութեան լիցուն հաւասար զարեկ Ասուու ածանունչի անզիւրէնիւրու Հ . Խավարեցն մասնակցած է հուաւ ԱՄԱՍԱՆՆ թարգմանութեան, և Քրանակերն, իսակերէն ու անզիւրէնիւր թարգմանած է հայու համարական պատուարը :



### ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՑ

ԵՐԱ. Ժ Շ Տ Ա Կ Ա Ն Դ Ի Ի Կ Ն Բ

— — —

(Այս ուսումնասիրութիւնը առաջին մասն է յուրաաներու շարքի մը զոր պահէն Պարփի, երեսասարք հայացա արևելեագէտ հրատարակեց Երևանից Երևանութիւնու ամսագրին մէջ : — Միւս յօդուածները կը պարտասարք իր արևելեան իր արևելեան պահէտ Հայաստանի մէջ կատարած ճամփորդութիւնն եւ իշխանական ըրած այցէն մասնաւանգ, Պարփի աւագ առաջական պատուարը :

սութիւնը նախարան մըն, է հայ եկեղեցական երամշտութեան վրայ բնողարձակ դործի մը զոր պահի հրատարակէ մօտաւոր աղակամի մը մէջ )

Երաժշատանական ուսումնասիրութեանց ճամփորդութիւնը զոր կատարեցինք Հայաստանի մէջ, շատ ատրիներ առաջ յացուած վարկած մը ստուգելու համար է որ ճեռանարկու ուցաւու :

Փարփղի Ենաթիթիւ Քաթոլիքը՝ 1893 էն 1899 տորուած գառնթացքի մը մէջ, « Թրիպիւ ամա սպ Սէն Ֆէրվէկ »ի մէջ հրատարակուած զնական յօդուածներով, յածախ յարնած հնագ սպ զաղագիւր թէ Եւզուարանական ընդհանուր մնելունները կրնան կիրարկութիւն երաւ, ծառութեան գիտական ուսումնասիրութեան, և թէ կարելի է նախնեաց կամ միջին զարու երաժշտական բնապիր մը զերահաստատել քննազատական միւնուոյն եղանակներով զոր կը գործանենք Նոմերոսի, Տակիտոսի կամ շ շասունու տը մէսիթ ոի մը մէկ այլայլուած կտորին համար :

Այս ենակէնն այժմ մեզի վերջնականաց վիւ ընդունուած եւ արդարացած կը թուր՝ որոյն իսկ պարզ ողջմաւութեան հանդիպ, այն սաստիճան՝ որ աւելորդ կը համարինք ասոր վրայ ծանրանալ : Բայց բաւերու լիզուին ու հնչիւններու լիզուին այդ նոյնացումէն կը բրիին խիլ մը հետեւութիւնները : Մնաք աւտոնցմէ բաւական թուով ի վեր հանդիցինք, Բայց ցուցաց վակուած չէ, և որպան հեռու լիզուակիւրները յօդաշանան իրենց զիւտիթեան անշետարայոյց սահմաններուն մէջ, այնքան հեռու՝ անոնց հետեւոյի մնանք ալ կրնանք յառաջանայ երաժշտարանական հարցերու համար :

Այսպէս՝ ինդիր մը կը ծաղի . հնդեւրոպական լիզուններու բազզատական վերականութիւնը, սանսրիթին, զենապի, հայենէնին, յասաներէնին մէջ հաւատարակէ զըտուու զերուու համախմբումօվը, երեւան կը հանէ լիզուին հին մէկ վիճակը, աւելի ճիշդ այն վիճակը ուր այդ բարբանները կը զանրուէին այն միջոցին երբ գետ վեչ տարրին էին : Այսպէսով կը մասնանք մարգիային այլազան ցեղերու միակ կորիփի մը, — հնդեւրոպականին, — վարկածային լիզուին վերահաստատմանը բարբառատական վերականութեամբ զբաղուց A.R.A.R. @